

Պ.

Առարք Ղազարու կըզգեակն է սիրտս ուխտավայր Հայութեան,
Այնտեղ նոճեաց կատարներ և ձիթենեաց տերեւներ
Հովին անոյշ համբոյրով կը տատանին յաւիտեան,
Եւ ալիքներն ափերուն կը մըրմընջեն նըւագներ:

Հոն կը հանգչի Մըլիթար, իր հանճարին ծանրութեամբ
Լուսափիւռ և գեղակերտ մարմարներու տակ կըքած.
Եւ ծերունի Ալիշան՝ երակներուս ապըստամբ
Բարութիւնն իր կը հեղու ծընրադիր և երկիւղած:

Այրարատի բարձունքն շողն արեւուն առաջին
Լիտոն հազիւ փայփայած կըզգեակիս վրայ կը հանգչի.
« Սալուղէ »ի տաճարին վերջալոյսի շողն յետին
Մենաստանիս նոճեզարդ ճամբաներէն կը փախչի:

Ես կը սիրեմ ձեզ, Հայաստան
Եւ իտալիա, կաթողին.
Զեր թելերով քընարական
Դուք հիւսեցիք իմ հովին:

Ե.

Եւ աչքերս են փարոսներն Աղրիական դըշխոյին,
Որոնք ծովուն յանդիման, կըզգեակներուն առընթեր,
Աստղերու պէս, մութին մէջ, յաւերժօրէն կը փայլին,
Եւ սուզուելով ջուրին տակ կը յօրինեն նոր պատկեր:

Ալիքներուն կուրծք տալով կը մընան միշտ աննըկուն,
Խաւարին լոյս սըփուելով՝ կը փողփողին տիրաբար.
Իրենց վերեւ երկինքն է կամարակապ և անհուն,
Եւ շուրջը ծովն արտասուող և ծիծաղող անդադար:

Վենետիկի մէջ կ'ապրիմ՝ երբ շնչեմ իր երկնին տակ,
Բայց վենետիկն յիս կ'ապրի ինչ երկնի տակ որ շընչեմ.
Ես երբ մենիմ պանդուխտ, ան՝ երբ յիս չապրի շարունակ
Աճիններով թող գոնէ իր ծոցին մէջ ես նընջեմ:

Ջուրերուն մէջ և աչքերուս՝
Կ'իյնան երկնից բիւր աստղեր.
Մըրմունջ, սարսուռ, հըծիւն և յոյզ
Ջիս կ'օրօրեն այս զիշեր:

Վենետիկ, 1933

Հրազ Քաջարսնաց

Ա. Թ. Ռ. Պ. Յ.

❖ ❖

Վեց տարի վերջ ահա դարձեալ բըլուրներուն վըրայ կանգնած,
Բայց չեմ եկած գտնել անցեալն և յուշերու երամի յակինթ,
Եւ ոչ ալ իմ հովիս այսօր կ'ըզձայ շըջիւ հովիտ հովիտ,
Տըտմութեան պէս ծանր են խոհերս աշնան լոյսին մէջ այս յոգնած:

Ես կը դիտեմ միայն հիւղերն, այգեստաններն ու նոճիներ,
Ապառաժին կեցուածքն հըզօր և կամ հանդարտ վազցն առուակին
Որ կը բըլի՛ս սա քարերէն, և տատանումն անդորրաբեր՝
Բարտիներուն և թուփերուն երբ կ'անցնի հո՛վն իրիկունին:

Միշտ նոյն ես դուն ինչպէս նոյնն է անվերջ հառաջն անպարտ ծովուն,
Ոչինչ փոխուած, միայն ես եմ կորսնցուցած ժըպիտն այտիս,
Միայն ես եմ վանած սրտէս ուրախութիւնն իմ տարիքիս,
Ու այցելած շատ շիրիմներ և ապրած ցաւն անբախտներուն:

Ես եկած եմ հանգչիւ քեզ մօտ, զի բընութիւնն իմ մըտածման
Եղբայրն է մեծ, ինձ հետ զիտեն արահետներն ու պուրակներ
Խօսիւ լեզուն խաղաղութեան, ես պիտ' խորհիմ և լըոելեան՝
Դիտեմ ինչ որ մենութեան մէջ երեկոյեան կ'առնեն թեւեր:

Իւրաքանչիւր ծաղկի վրայ պիտ' հանգչի սիրտն իմ արփաւէտ,
Եւ բոլորուի վայրկեաններովն իմ պատանի տարիներուս,
Ես պիտ' ուզեմ զըզուել ինչ որ իմ հոգւոյս էր շող և սնդուս
Ինչ որ աւաղ այժմ ես չունիմ զի տըտում է կեանքն իմ յաւէտ:

Ահա աղրիւրն որուն մըմունջն արծաթ երի՛զ մ'է լոյսին մէջ,
Որ կը թափի թաւուաներէն աւազանին մէջ անմեկին,
Ահա քարէ նստարանն ալ և ահա կոճղն ալ լայն ու գէջ,
Որոնց մօտ ես ճանչցած եմ զիս և փորձած ոյժն իմ քընարին:

Հիմա քու զով կանաչին դէմ հոգիս գող մ'է երկար ու թաց,
Յուզման պահն է որ կը հըպի իմ ճակտիս լայն եղայրութեան.
Ծառերուն մէջ դուն կ'օրօրուիս զեփիւոի մեղմ թեւի նըման,
Ու չես գիտեր որ լոկ ես եմ այսօր ցաւով մը պարտասած:

Հիւղակներ կան քու ծոցին մէջ որ կը սեղմեն սիրտն իմ յոյզով,
Ու փայտաշէն պատուհաններ որոնց ետեւ կ'ապրին լըռին
իմ շողակերտ երազանքներս և յուզումներս լեցուն յոյսով,
Որոնք այլեւս չեն ճանչնար զիս և ոչ ալ տաղն իմ թախծագին:

Հեռո՛ւ, հեռո՛ւ փախաւ ինձմէ չքնաղ տարիքն իմ զուներփեան,
Հիմա ճակտոն է իմ լայնցած, ուրկէ խոհեր են անցած յար,
Հոն մեռելներն են զետեղած իրենց վերջին ակնարկն երկար,
Ես տեսած եմ նոյն խոկ մեռնիլն իմ հոգիս քոյր աղջրկան:


Ոհ՛, սեղմէ՛ զիս քու մայր կուրծքին անդորր զիւղակն իմ երազիս,
Ու հանգչեցնւր իմ անհանդարտ սրտիս զարկերն անդաստական.
Բաց քայլերուս դէմ ամէն ինչ, ամէն ճամբայ որ տանի զիս՝
Հոն ուր ճանչցայ սէրն առաջին իմ առաջին անմեղութեան:

Դուն մի՛ ըսեր որ եկած եմ ես քեզ այցի, անոյշ զիւղակ,
Ու թող ոչ ոք զիտնայ որ ես տարիներ վերջ քու մօտ կրկին
Գըտայ հանգիստ և օրհնութիւն, թէ տրտմութիւնն իսկ անպարփակ՝
Հոս բարութիւն մ'է անսովոր տըւայտանքին ո՛րբ հոգիին:

Կ'իջնէ զիշերն, ես մինակ եմ, ես առանձին լուսնին դիմաց,
Կը բարձրանայ խաւարն երկրէն ծովուն շաշին պէս խօլական.
Դուն կը թաղուիս քու նինջին մէջ, մինչ կը սկըսին իմ տիրական
Քայլերս հընչել բարձունքներուդ լըսութեան մէջ համատարած:

1936

ԲԺ. Ա.ՐԱՄԱՅԻՍ ՄՐԱՊԵԱՆ



ԲԱՐԵՄԱՂԹՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԱՆՔ

ՎԱՄԱԿՆԵՐ ՈՒՂԵՐՁՆԵՐ

ԵՒ

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԲԱՐՄԱԿՆԵՐ ՕԳՈՍՏ - ԳԵԿ 1936